

ՄԱԿՍԻՄԻ ԽՈՐԵՎԱՅԻՆԻԱՅ

ՊԱՏՈՒԹԻԹԻՆ ՀԱՅ

ՈՒՂՂԱԳՐԵԱԼ ԵՒ ՄԱՆՈԹԱԲԱՆԵԱԼ

Ուղղութիւնք եւ Յաւելուածք նախորդ Յօդուածոյս

Էջ 179 տող 4. «պարբերութիւնք» ընթերցիր «տարբերութիւնք» ;
Էջ 179 տող 7. «Նախնեաց մատենագրութեանց», ընթերց. «աստուածաբանական խնդրոց» :

Էջ 189 տող 6. ընթերցիր, «Զի թէպէտ եւ եմք ածու փոքր» :

Էջ 182 տող 12. Յաւելի է հետազայ հատուածը, իբր ծանօթութիւն :
Բաւականէ կարդալ անդ երկրորդին, այսինքն Ոսկեանց վկայաբանութեան, հետեւեալ սկզբնաւորութիւնը, որ վկայաբանութեանդ հայերէն հերիւրողին ինքնագիր յառաջաբանն է .

«Դաի մեւս եւս այլ պատմագիր ի կողմանս Յունաց (*) , այր մի «ընթերցասէր Տատիանոս անուն», որ լեալ էր յաւուրս զաղենտիանոս «սի (**) կայսեր, բազում ինչ պատմէ (***) նա մեզի Յունական մատենից, որոյ գրեալն անթիւ շատաբանութեամբ (****) գրոյցի եւ այժմ ի միջի մերում «գտանի: Չոր ին իսկ բազում անզամ լընթերցեալ՝ զ ի ի ճառս ի նորս, եթէ «արք ոմանք, որք յաշակերտաց լեալ էին մեծին Թագէոսի Առաքելոյ, որոց անուն զլխաւորին Խորիսի», եւն. (Սոփ. Հյկ. ԺԹ. էջ 59):

(*) Գրողին, այն է Առքենացւոյն, կենաց նշանակելի պարագայ մը:

(**) Մի օր. զանընդունելի ընթերցուածս ունի. «Յուստինիանոսի» :

(***) Տպագիրն ունի «պատմեաց», որով խառնաշփոթ կ'ըլլայ խօսքն, եւ ինքն Առքենացի ժամանակակից եղած կ'ըլլայ Տատիանոսի, որով եւ վաղենտիանոսի (Դ դար):

(****) Ուղղելի «շատաբանութեանց» . — բղդ. «Ամբաւ զրուցաց մատենք» . (Պամ. Ա. գ.):

Զեմք կարծեր որ ազգային բանասէր մը . նա որ ընդելացած է Խուրենացւոյն լեզուին եւ ոճոյն , զայդ տողերն կարդալով՝ քնաւ տարակոյս յարուցանէ , նա մանաւանդ չհամարի թէ զոգցես նոյն իսկ նորա Պատմութեան էջերէն մին է որ իւր ականջացը կը հնչէ : Այդ բնատիպ ու ձովն կը շարունակէ վկայաբանութիւնդ մինչեւ ցվերջ :

Բայց ոչ նուազ աներկրայիլի է որ նաեւ նախորդն (Սուքիասեանց վկայաբանութիւնն, որ զնախորդն կը յաջորդէ) նոյնպէս Խորենացւոյն է: Իր վկայէ այդմ արդէն Յառաջաբանիդ «գտի մեւս եւս» խօսքը , որ նախորդին հետ կախումն կը ցուցընէ : Սակայն բժաննդիր ըլլալութոյլ ուալով , եթէ յօժարին ոմանք , թող առարկեն թէ այդ երկու վկայաբանութիւնք ընդ իրեարս բաղդատելով՝ չտեսնութիր Սուքիասեանց մէջ այն ամենակատարեալ նմանութեան գոյնը , զոր ունի Ուկեանցն Խորենեան Պատմութեան հետ . — բայց այդը յայտնի է պատճառն . զի այդ վերջինդ (Ուկեանցն) ոչ է թարգմանութիւն , այլ ինքնազիր ազատ շարագրութիւն՝ Տատիանեան բնագրէն զնիւթն առած եւ ինքնուրոյն ոճով մը ինչպէս բնական էր , շարադրած , թօթափելով զորս ինքեան կարեւոր չէր համարէր , այլ եւս քանի որ կային նորդա առաւելաւն իսկ նախորդ Սուքիասեանց վկայաբանութեան մէջ ինչպէս վկայից հարցափորձը եւ ազօթանին , եւ քաղելով միայն նոր եւ կարեւոր պատմական տեղեկութիւնները . եւ այն մասերը որ կը պակսէին կամ կը տարբերէին նախորդէն , — այն եղանակաւ , որով վարուած է Խորենացի իւր Պատմութեան մէջ ընդհանրապէս , եւ զոր ակնյայտնի պիտի տեսնեմք ի ժամանակին նաեւ իւր «Փոքր Սոկրատ» կոչուած գրոց ազատ թարգմանութեանը մէջ : Իսկ այսը հակառակ , վկայաբանութիւնն Սուքիասեանց հաւատարիմթարգմանութիւն

է բնագրի , որոյ հեղինակն անյայտ կատարեալ յայսմաւուրական շարագրութեան ձեւն ունի , գուրիկ եւ պարզուկ ժողովրդական դիւրալուր եւ դիւրահասկանալի ոճ , եւ այլ ամեն պարագայիւրքն անթերի , նոյն իսկ անհրաժարելի ժամանակգրական սխալներովն , եւ Խորենացի թարգմանին այդ ոճոյն եւ ոգւոյն պատշաճեցուցած է զիւր ամենանձկուն եւ բազմաձեւեան գրիչն , — առանց սակայն զանց ընելու յայտնի ցուցընել , որ այդ պարզագոյն լեզուն չհակառակիր իւր բառագրոցը եւ գարձուածոց : Իր նշան եւ ի ցոյց թէ իրօք այդ երկու վկայաբանութիւնք եւս մի եւ նոյն գրչէն ելած են , եւ Խորենացւոյն գրչէն , բաւ է «ուր ի վերայ եղեալ կոտորեցին»^(*) դարձուածը դիտել , որ մի եւ նոյն գիպաց համար ըստուած է

(*) Ճոփի է եւ բազմաձեւ որպէս յայլան , նաեւ «սուր» բառիւ կազմեալ Խորենեան դարձուածները . ինչպէս , «սրով կտողիսողել» , «սրով կտրել զուս» «սապան զնան սրով» , «վանել սրով եւ զեղորդեամբ» , «սատակին սրով» , «սրով մատնել» , «կտառել սրով» , «զգաւառս սրով» , «գտաւառս սրով գատի» , «մաշել սրով» , «արք յաղթանզամք բերանոյ սրոյ զիսկեալք» : «հարին զնա սրով սուսերի» , «խողիսողմամբ սրոյ» , «սուր ի կող ընկերի իւրոյձգել» . յորոց կարգի նոր ձեւ մի է եւ վերինը :

երիու վկայաբանութեանց մէջ եւս (Էջ 55 և 63) ինչպէս նաև «ըրուն» կոչելի «զարքունիան» երտաշխիք, զորո չի նմրմալ պատահական նմանութիւնն համարել ։ Բայ վճռական գորցին կը դառնայ այս տեսութիւնն երբ դիտեմք եւս որ Սուքինս երտեսութեանց վկայաբանութեանդ մէջ, «Պարզեաւուն մեր Աստուած է» խօսքն երփեցս կը հնաւոր (Էջ 42 և 43), ինուալ է Փոքր Սոկրատաց մէջ ի պատմութեանն նուանաց, : Փամ պարզեւուսու է Քա Ած զոր պաշտօնման ձեռվիւր անշուշտ թիշովութենէ բաղադրաբարուած է, Աւ չկայ ի յոյն բնապրին :

Վերջապիտ ինչ որ «Բանասէրական» 182 և յաջորդ էջերուն մէջ կը ճառէինք թէ Խորենացւոյ պատմուական պարտագմունքն պատահական ընթերցմանիք էին եւ ոչ թէ դիտական մեթորով մը, եւ թէ աշխատատիւրութիւնքն պիտուարաբաց վկայաբանականիք էին ։ յորում դառնլիք է եւ Հարանց վարքն, անա կը ներկայանան մնա, իբր օրինակ, այդ երփու ըստուգիալ վկայաբանութիւնքն, որոցն թիւը կարելի է առիտացունել, և թէ ոք ուշադիր հետազոտութեամբ քննէն մեր կին Թարտիրողովը, եւ միանգամայն զայր կը հաստատէ մեզ իրօք նոյն իսկ Խորենացւոյն ինքնակամ նորացրու խաստովանութիւնն որո ընթերցանիք վերցնանակեալ հաստակ ծոյնին մէջ, դրամամբ նուորզիք նշանակուած :

Չոյս տեսութիւնքն, հանդիրձ ամենայն պարագայթուք, եւ առանելոքն, կը հաստատէ նաև «Փոքր Սոկրատ» ։ որոց անրաժմունեցի մասն կ՝ «Ենթեմատրուեանց վարքը»ը ։ նոցա առանձին քննութիւնը ոչ թէ միայն կը պարզէ զայր, այլ շատ մը ուրիշ խոնդիրներ ոչ, որց ոյնքամ յուզեցին մաքերը մեր այս նշանաւոր մատենագրին վրայ, անսութեան կէտր սխալ հորիզոնի վրայ դնելով :

Իսկ անցա մը որ վերոյիշեալ երկու վկայաբանութեանց վրայ խօսք եղաւ, չեմք կարող հետանալ անոնցմէն առանց խորհրդածելու տարրու անոնց պատմական արժէից վրայ, որ նշանաւոր է, մանաւանք նսկեանցն, նըւ կատամամբ մեր ազգային պատմութեան նշանաւոր ժամանակին, ուր նոր յաւելուածներ եւ կարեւոր տեղեկութիւններ կ՝ ընդունիմք ովհասուրացար Արտաշրսեան արքունեաց վերաբերութեանց վրայ ընդ քրիստոնէուաթեան եւ ընդ Ալանա, եւ միանգամայն արքայորդոց կենաց եւ արքունիուածներին կատարած դերին վրայ, եւ այլ աեզնիկութիւնք ոչ արհամարհելիք, եւ որ նշանաւորն եւս է, զի հետի իւ հոկառակելոյ Խորենան Պատմութեան, զայն կը հաստատէ մանաւանք, թէ եւ երկոցունք աղաբերքն այլ եւ այլք են : Բայց կարեւորագոյն անդրադառնալին մեզ այն է որ Խորենացի, ինչպէս անտարակուսելի եղաւ, ծանօթ ըլլակով այդ վրկայաբանութեան, զանց ըրած է օգտուի անկէ ։ Այս զանցառութիւնը քննաբառական խորհրդածութեանց նիւթ կը մատակարաք Խորենացւոյ զիւր աղբիւրները գործածեկոյն ինզրոյն նկատմամբ, եւ անկասկածելի կ՝ ընէ զմեղ որ այդ Արտաշիսեան պատմութեան համար ունեմք նա իրօք

ի մերին ուրիշ կողմանը ոյն աղքիւրներ Բայց այս խնդրոց վրայ մասնաւ-
մասնորէն յառու, Եթէ Տէր կամոցի:

* * *

Տող 14. «Եւ զարձեալ [ԱԷ] Առաքինութիւն բանականին է խոհափանու-
թիւն»: — Խորէն վ. Ստմիանէ, «Ո վերջին թարգմանիչն եղած է
Խորինացայ Պատմութեան, առ իւր երին ջանացած է առնեայն զգո-
շառութեամբ կոտարել՝ աշաց տաջն ունենալով նախորդ գլխաւոր
թարգմանութիւնները թխցիրդակցութիւն, որոի շատ ուղղ կրնայ ուղ-
ղաբայն համարուիլ քան զայլ թարգմանութիւննեցը. զայս տուց իւր
ուղղագրեալ է պատրասթեան մէջ կը ճնուա այսպէս: «Այլ եւ եթէ
խոհականութիւնն է բանական մարդուս պատրասթեանը վենեական
Խոհականն այս որ աւելի կամ նուող գլխաւոր առաջնորդն է իւր
յաջորդոց, այսպէս կը թարգմանէ ըստ Լանգրաայի զայդիականին: «Ո
գրիթէ Խոհականութիւնն նշորիս շրջան է: «Si, d'ailleurs, le bon sens et la
prudence sont la prérogative de l'homme doué de raison», (mais ragione vole
— բանականն): Արդ այս երիւս Ցայրական թարգմանութեանց մէջ որ միան-
գանայն կրկնն վրիպակ կը տեսնեմք:

Առաջին վրիպակն այն է պատրասթեան բանականին է խոհա-
կանութիւնն խօսքը՝ ոչ իւր կաշամն կամ վկայութիւն (citation) կ'առնան
այ իւր կարենացայն կորպանէ իւր նախորդ բանից շարունակութիւն,
ըստ իւր տառեանեւ ուսացուած մը մէջ մացունելով:

Յայտնի է այս վրիպակին գլխաւոր պատճառը՝ զի բնագրին մէջ
կը պակսի աթէնց շարկապան սրով միք միք ճնուական որէնքին:
իմանալիք պիսի լինէք թէ յաջորդ խօսքն ստարի մը խօսք է և ոչ թէ
մատունագրին թէ. որոշափ խորհուր էր այդ մասնիկը, կը ցացընէ թարգ-
մանողաց սխալումը: Իսկ թէ իրօք ստար չէր բնաւ Խորենեան լեզուին
կամ սովորութեանը «Եւ զարձեալ թէ» ըսելն երկրորդ վկայութեան մը
համար, ահա օրինակ մը սոյն Պատճութեան զրգէն: «Մատարեալ օդով՝
այ ոչ տեսանելեօք, ըստ այսմ թէն կոչէ զմէզ քարբառով: «Եւ դարձեալ
թէ՝ Զարօ կ դիշեր մթացուցանէն» (Բ. 80): Խօֆ վականան միք բանիցու-
թէ ահա զարձեալ «տարոքթալ» վրիպակ մը կը ներկայանայ մեզ ստա-
համաձայնութեամբ ամեն վրչապաց:

Դամք թարգմանութեանց երկրորդ վրիպակին, որ աւելի կարեւուցա-
գայնն է՝ այն է որ ի վկայութիւն բերուած վերոյիշեակ խօսքին բոլորո-
վին տարրեր իմաստ տրուած է, քան ինչ որ ակնարկել ուզամ է մատունա-
գիրն: Ի վեր անդր տեսանք երկու կարեւոր թարգմանութիւններ. արդարեա-
խալականն նուազ հաւատարիմ կ'երեւի քան զՍտեփանէինու ասկայն
նա զայն աւատելութիւնն ունի որ աւելի արամարտն է քազմիւն, այնու-

որ սխալ մեկնուած իմաստին՝ ծչդրիտ եւ հաւատարիմ բացատրութիւնը տուած է, որով զ«առաքինութիւն»ն փոխել հարկ տեսած է յ«առանձնաշնորհ»ս, եւ «խոհականութեան»՝ օժանդակ բառմբ առաջրել՝ լուսաբանութեան համար . բայց այդու ո՛քան երկարած է խօսքն եւ հեռացած բնագրին պարզութենէն, որ ներելի ըլլալու չէր ամենապարզ նախադասութեան մը մէջ . բայց ահա այդ թարգմանական թերութիւնն իսկ կը մատնէ թէ թիւր մեկնութիւն մը կայ տրուած բնագրին: — Այս վրիպակն ուրեմն յայսմ է որ «բանականն» բառով զ«բանական մարդն» հասկցած են թարգմանիչքդ, որով եւ ընկած է խօսքն ոչ միայն անտեղի բացատրութեան, այլ եւ ամենահետեւակ իմաստի մը, այնպէս իրրեւ թէ մէկը հարկ տեսնէր իբր ծանրակշիռ առած մը վկայութեան դիմուլ ըսելու թէ որովհետեւ «ջերմութիւնը հրոյն յատկութիւնն է, եւ կամ թէ անոր առաքինութիւնը»(*) եւն: Խորենացւոյն իւր Մեկենասին վրայ «բանական մարդու» յատկութիւն տեսնելը՝ ոչ իրեն պատիւ կը բերէ, եւ ոչ իւր գովասանելուոյն: — Ի՞նչ է ու բեմ այդ նախադասութիւնն: — ոչ ինչ այլ, բայց Պղատոնական բարոյախօսութիւնէ ասնուած առած մը . զի նա չորս աւագ առաքինութիւնս կը դնէր իմարդն, ոյք էին Խոհականութիւն, Ողջախոհութիւն, Արիութիւն եւ Արդարութիւն, — զորս ցարդ կ'ընդունին տակաւին արդի բարոյախօսներէն ոմանք, եւ որոց փոխարէն եռաթիւ առաքինութիւնս կը դնէ քրիստոնէական բարոյախօսութիւնն աւելի ընդարձակ սահ անաւք . որ են Հաւատք, Յոյտ եւ Սէր, — յոր եւ չորրորդ մը ոմանք կ'աւելադրէն զԲարեգործութիւն, թէ եւ սա սիրոյ մէջ կը պարփակի: Բաց ասաի կը վարդապետէր եւս նոյն Պղատոնականութիւնը այս չորս առաքինութեանց յանձն է կառավարել եւ ի չափու ունել գլխաւոր հոգեկան կիրքերը (կամ ըստ մեր նախնեաց լեզուին՝ «ախտ»երը), որոց թիւը, «ըստ եռամամեաց անձին» եւ կամ «չնչոյ», երեք են. Բանականն, Յամմականն, եւ Ցանկականն(**), եւ սոցա ծնունդք են կամ իսոցանէ կը ճիւղաւորին՝ ըստ

(*) Նիկոլոյ Թոմմազէ՛ ոյ, մեծանուն իտալացի մատենագիր եւ բարոյախօս, որ թարգման թեանց մասնակցած է, ոչ իբր իրօք թարգմանիչ, այլ լոկ յերիւրող իտալականին . զի ինքն բնաւ հայերէնագէտ չէր, բայց քաջայարմար էր իրեն յատկացնեց գործոյն, ինքն եւս գոգցես Խորենեան ոճը ունենալով իւր իտալական մատենագրութեանց մէջ, կուռ եւ հոծ լեզուի ոճ մը: Արդ նա ինքն Թոմմազէ՛ոյ վերոյիշեալ ընդլայնումը առաջարկ տեսած է իրեն ներկայացւած իմաստին համեմատ:

(**) Զոյն եւ մերս նզնիկ այսպէս կ'ամփոփէ իւր Պղատոնական վարդապետութեան նախագիծ պատկերին մէջ, զորս յետոյ մի աս մի պիտի ջանայ հերքել . «Եւ զշունչ՝ անարատ եւ անմահ եւ աստուածական, որոյ երեք են մասունք . բանական, ցանական եւ ցանկական»: (տպ. Վենետ. էջ 204). — Եւ նզիշէ իւր Միանձանց ճառին մէջ (որում դիտեմք թէ ծանօթ էր եւ նմա Պղատոնախօսն Փիլոն), Պղատոնապէս իմն կ'իմաստասիրէ, երկու բաժանումն զնելով, երբ կ'ըսէ, «իշրկու են պատուականա-

իւրաքանչիւր աղքի՝ մանը կիրք որպիսի են. սէր, յոյս, երկիւղ, խնդութիւն, տրտմութիւն, իզձ, ցաւ, եւն, : Բաց աստի այս երրակի կրից իւրաքանչիւրը որիշ կայանս ունի ի մարմնի . այս է բանականին կայանքն է գլուխն կամ ուղեղ (*), եւ իւր արտաքերեալ կամ ուղղիչ առաքինութիւնն է Խոհականութիւնը. Յամնականին կայանքն է լանջին կամ սիրտ, եւ իւր առաքինութիւնն՝ Արիութիւն եւ Յանկականին կայանքն՝ երիկամունք, եւ առաքինութիւնն՝ Ողջախոհութիւն (**) : Խոկ չորրորդն որ է Արդարութիւն, չունէր մասնաւոր կայանս եւ ոչ մասնաւոր կիրք իւր հակողութեան յանձնուած. ինքն առաքինութիւն մը կը նկատուէր նախ ի չափու ունելու եւ ի հաշտութեան պահելու ընդ իրեարս զմիւս առաքինութիւնները . բայց աւելի այդ առաքինութիւնը ոչ այնչափ անձնական կը նշառուէր, ինչպէս էին միւսները, որչափ ընկերական . իւրաքանչիւր անձնանց առաքինութեամբն, ինքն պիտի ծառայէր ընկերութեան մէջ ներգաշնակութիւն եւ միաբանութիւն պահելու . զի արդարութեամբ միայն կարելի է ընկերական կապը պահել (***) : Սռ այս Պղատոննեան բարոյական վարդապետութիւնն կը հայի ուրեմն Խորենացոյն յառաջ բերած վկայութիւնը թէ «Առաքինութիւն բանականին (այս ինքն «բանական» կոչուած կրից, եւ ոչ թէ բանական մարդոյ) է խոհականութիւն», զի խոհականութեան կամ բանական ոգուոյն առաքինութեան արդիւնքն էին, գիտութիւն, իմաստութիւն, քաջախորհրդութիւն, եւն, զորս կը տեսնէր ուսումնատենջ ծերունին շատ յարմարութեամբ՝ իւր

գոյնք ի մարմնի. կենդանականն եւ խոհական. երկոքումբք երկոցունց ըսպասւորեալ . կենդանականին սրտամականն է հակառակ, իսկ խոհականին՝ արտաքերական բանա (այս է «բանականն» ըսածնիս, որ երբեմն մը աւորականն խօսականին հետ կը շփոթի իմաստասիրական լեզուի մէջ) :

(*) «Ուղեղն՝ ուր խօսութիւն բնակէ» . (Ուկեր . ի Տիմոթ . էջ 115) :

(**) Ոչ Յունաց կամ Պղատոննականաց միայն էր, այլ ամենայն հին աղքաց, արեւելեան եւ արեւմտեան, հաւասար թէ հոգեկան կիրք, մինչ նաեւ մտաւոր կարողութիւնք՝ իրենց մասնաւոր կայանքն ունէին զատ զատ մարմնոյ այս ինչ կամ այն կողմերը . զայս կը յայտնեն մեզ լեզուարանական բացատրութիւնք . ինչպէս են ի մեզ «քաջասիրտ» (արի), «վատասաիրտ» (երկչոտ), «աղէկիզել» , «զալարել աղեաց» (գորովիլ), «խստապարանոց» (յամառ) եւն, բառերը . եւ կամ առ օտարս, ինչպէս լատինն րիօրդարի (յիշել) յորմէ եւ գաղզ. apprendre par cœur, եւն ոճերը . Սակայն այս հոգեբանական մոլորութիւնն ունի իւր պատճառն . զի իրօք յուզմանց ժամանակ, այլ եւ այլ կրից համեմատ իրենց մարմնոյն այլ եւ այլ կողմերը խոռովութիւնս կամ բարախմունս կը կրեն, ինչպէս իսիրտն, յաղիս, եւն :

(***) Փիլոն որ Արդարութեան վրայ կ'այլարանէր Արածանի կամ Եփրատ գետը, այդ գետոյն շրջանապատյա ընթացքին մէջ նմանութիւն կը տեսնէր արդարութեան համայնատարած բնութիւնը :

երիտասարդ Մեկենասայ վրայ, եւ գովասանութեան կառնոյք . եւ ընդհակառակն զայնոնք ոք այդ տոպաքինական մշակութենէն զուրկ կը թուզուն այդ իրենց բանական կիրքն կամ ոգին . կը պարովէ չաքաջար . ինչպէս պիտի աեանեմք ի զի՞ Դ . ուր գարձեալ նոյն Պղատոնական բեզուն կը գործածէ ճատենագիրն, եւ անդ գարձեալ գայթաք են թարգմանիչք :

Կը մնայ այժմ խնդիրն թէ ո՞ւր ուսած եւ ուստի՞ առած է Խորենացի այն վկայութիւնը ներելի էր թերեւս նախ ուսեալ համարիլ այն Պղատոնական վարդապետութիւնը ի Ս . Գրոց . Իմաստութեան գրքէն, — ոք Պղատոնական իմաստիւք զանգեալ գրութիւն մի է . սակայն պայմանաւոր զայնընթերցած ըլլար յունարէն բնագրին վրայ զի հայ թարգմանիցն ընդել չըլլալով Պղատոնական ուսմանց , անիմանալի ըրած է զայն . «Եթէ զարդարութիւն ոք սիրէ , վաստակք նորա առաջինութիւնն ուն զի դգիտութիւն (յն. ժուկալութիւն) եւ . զի անճար յն. փոհականութիւն) ուսուցանէ , եւ զարդարութիւն եւ զարութիւն (իմա զարիութիւն) . քան զորս պիտանեգոյն ինչ չիք ի կետնա մարդկան» (Բ . 7) : Փափ երմք կրից կայտանըն ալ այսպէս կը բացատրէ . «Զի ե՛րիկ ամանց նորա (ցանկականն) վկայ է Ած , եւ սրտի նորա (ցանկականն) ուստիկան հշմարիտ , եւ լեզուի նորա (բանականն , որ եւ խօսական) ուկնդիր» . (Ա . 6) : Բայց մեր աւելի դրական ննթազրութիւնն պիտի լինել այն թէ Խորենացի վերոյիշեալ առածն ուղղակի կ'առնու ի Փիլոնէ ի ձառէն որ «Յղ . լինելութեան» . Ա. ժգ . : Զի անդ երբայցի յոյնուսունն խմաստաէրն իւր այլարանական մնկնութեամբն՝ Դրախտին չորս գետերը վերոյիշեալ չորից աւագ առաքինութեանց վրայ այլարաննելով , առաջին գետն զՓիտոն Խոհականութեան կը նմանցունէ , եւ անդ կը գտննեմք մեր խնդրոյ նրաթ եղած առածք թէ «Խոհականութիւնն է առաքինաթիւն բանականին» (*), ուր տարբերութիւնն միայն բառից շարքին մէջ է . որ նշան մը կրնայ համարուիլ թէ Խորենացի զայն ի յուշոյ կը կոչէր . — եւ այդ ի դէպ մեր այն համողման՝ որ Փիլոնի գործք Խորենացոյ թարգմանութիւնն են , ինչպէս նաեւ Պղատոնի «Տրամախոսութիւնքն» (Երատարակւալք ի Վենետիկ , 1877) :

(*) Սոյնառածն կը գտնուի նաեւ ի ձառին որ «Յղ . Առաքինութեանց եւ Մոլութեանց» , Արիստոտելի ընծայեալ , թէպէտ ըստ գիտնոց՝ անհարազարար , որոյ թարգմանութիւնն Խորենան լեզու է . «Այլ եռամանեայ անձինն առնելով բատ Պղատոնի , բանականին առաքինութիւն . խոնեմութիւնն է , իսկ ցամանակակին հեղութիւնն է եւ արիութիւն , իսկ ցանկականին՝ ողջախորութիւն» : (Մատենագր . Դաւթի Անյազթի . տպ . Վենետ . 1833. էջ 529) :

Թէ իրաք յայտ կ'ակնարկէ Խորենացոյ վերաբռնթիւնն , եւ թէ արդարեւ մնըր Պատմագրին ընտանի էին յիշեալ չորից առաջինութեանց բարոյախառութիւնը , կը նաստատէ նախ իւր Պիտոյից զիրքն , ուր ի պղուխան ներբողինք , Պարսաւի եւ Բաղդատութեան , օրէնք կուտայ աշակերտին ըստ այն առաջինութեանց եւս դատեկ զիւր առարկայն , եւ օրինակներ եւս կուտայ , մինչեւ անգամ անշունչ արարածները այն առաջինական բովքէն կ'անցունէ , ինչպէս զորթն եւ զձիթենին : Բայց մնծագոյն հաւատիք , զի իւր այդ կանոնն նոյն իսկ իւր Պատմութեան գրոց մէջ եւս ի գործ կը գնէ , երբ իւր սիրելի եւ գովութեան արժանի համարած անձանց նկարագիրը տավայ կուտայ . օրինակի ազագաւ . Ա Տիգրանայ նը կարագիրը . «Զի ո ոք ի ճշմարիտ արանց , եւ որոց ի բարս Արութեան եւ Խօհականութեան սիրելութիւն կայցէ , սորա միշտափօքն ոչ զուարձացի . . . Ասէին որք բամբամբ երգէին , մինել նմա եւ ի Յանկութիւնս մաքմոյն չափաւոյ . . . Արցարազատ եւ հաւատարասէր կշիռ ունելով յամենայնի»(Ա. • իդ) : Զայս ձեւ նկարագիր կը միշեմ ի գործ ածեալ նաեւ իւր ժամանակաւ մերձակից օտար մատենազրէ մը՝ յԱմմիանոսէ , Յուլիանու դրուատեաց մէջ , այսպէս յառաջաբանելով . «Քանզի իմաստասէրք չոյս առաջ առաքինութիւնս գնեն . զողջախոնութիւն , զիտհականութիւն , զարդարութիւն եւ զարիտութիւն , եւ նոցա այս եւս չորս յարակիցս արտաքուստ . զգիտութիւն մարտական , զիշխանականն սաստ , զրարեբաստութիւն եւ զառատածեանութիւն . Յուլիանոս ջան ի գործ եղ զամենեսին զգոսա իւրաքանչիւր յանձին բերել» , եւն (ԻԵ , 4) : Խորենայի եւս , ինչպէս տեսանք , նոյն արուեստին կը հետեւի , բայց ոչ այնքան զըպցական ձեւով կարկնեալ , եւ ոչ ալ միշտ անթերի . զի իւր այդ առաջինութեանց սիրելագոյնքն են խոհականութիւնն ի բան եւ ի գործ , եւ արիութիւն , եւ մանաւանդ արիութիւն կը պաշտէ զայն . մինչեւ ի թշնամիս եւս գովել . իսկ թռչամորթութեան եւ պղերգութեան թշնամիէ ոխերիմ :

Տող 15 . — «Եւ քո յայսովիկ անհատ ցանկութիւն» . Յետ միանգամ նախընթաց բանից իմաստը ճշղելնուս , թէ բանական ոգւոյն ուղղիչ առաքինութիւնը խոհականութիւնն է , եւ թէ այս խոհականութեան գործերը ոյք են , ինքնին ի յայտ կուգայ որ այդ 15րդ տողիւ այդ գործոց միոյն մասնաւոր յիշատակութիւնն է զոր կ'ընէ Խորենայի իւր Մեկենասին յատկացուցած , իւր յայտնած ըզդից կամ ինդրոյն մէջ տեսնելով զայն , եւ վրայ կը բերէ իբր հետեւանք՝ «ապա ուրեմն» ըսելով , կարգ մը ընդ իրեարս իբր օղակ յեռեալ իմաստներ , որոնցմով ուսումնամէր եւ եռանգուն ծերունին խանգակառեալ՝ կը տանի կը հանէ զիւր խոհականն եւ մտաց զարգացման եւ մշակութեան սիրողն մինչեւ այն բարձրութեան , որ զնա իբր աստուածանմանեալ զոյն նկատէ , ճշրիտ Պղաստոնական գաղափարաւ . զի Պղատոնական սկզբունքէ , զոր

լոելեան կը դաւանի իմ Խորենացի թէ բանաւոր ճանաշմանց (connaissance rationnelle) հարկաւոր հետեւութիւնն է առաքինութիւնը . (Տես վուսումնասիրութիւնն առ Բրանդիս եւ Հenri Martinի ի Պղատոն) — Այս բացայաց մեկնութեան վրայ ի յայտ կուգայ թէ մի՛նչ կ'ակնարկեն «յայտնիկ» եւ «այսպիսի» բառերը զորս կը յեղյեղէ նամակագիրն , որ եւ տեղ մը «գեղեցիկ մոտածութիւն» կը կոչէ . Սակայն թարգմանիչք որ ուղիղ հասկացած չէին արդէն նախընթաց վկայութիւնը , ինչպէս տեսանք , ուագնապէ եւ խառնակութիւն իը ցուցընեն այս խօսքին թարգմանութեան մէջ , մանաւանդ կապուելով՝ «զի եթէ — ապա ուրեմն» կապակից շաղկապներէն , ուստի մին կը թարգմանէ «Եւ սոցամէջ զու անհատ ցանկութիւն ու և իսո»(?) , եւ գաղղիականն չարագոյն եւս . «Et si ton esprit n'eût été dirigé vers ses résultats» . իսկ խոսլականն կատարեալ բաւդի մէջ թակարդեալ կ'երեւի եւ հարկադրեալ փակագիծներ օգնութեան կանչել : Սակայն արդար ըլլամք եւ չմեղադրեմք զիրենք . զի այդ շփոթից պատճառ՝ օժանդակ կարեւոր բառերու բացակայութիւնն է . — չգիտեմք ի հեղինակէ՞ն թէ ի գրչագրողաց . միայն զայտ կը խորհրդածիմք , որ մեզ անհրաժեշտ տեսնուած «որպէս եւ» (եւ կամ որպէսի է) մեկնական բառն , զոր աւելցուցած եմք առ տեղեաւն , չէ օտար Խորենեան լեզուէն եւ ոճէն , յօրինակ ի մէջ կրնամք բերել զառաջիկայտ . «Թագաւորք Յունաց . . . փոյթ յանձին կալան աւանդել . . . որպէս եւ Պատղոմէոսն . . .» (Ա. թ) — «Եթէ հաւատաս ցիս զմասինդ քո զիշխանութիւն , որպէս եւ կայսր զիւրոյն» (Գ. խթ) , եւն . — Նոյնպիսի պէտք կայ եւ ի յաջորդ տողի՝ «այդու» ցուցական մը աւելցունելու , ապա թէ ոչ կրնայ յայլ միտս առնուիլ խօսքն : Մեզ կը պակսի այն միամիտ հաւատքն , զոր ունեցեր են թարգանիչքդ . թէ անտարակուսելի կերպիւ հարազատ եւ հաւատարիմ ընդորբնակութեանց առջեւ կը կտնուի . եւ յորս ընհղանուր համաձայնութիւն կը տեսնուի ընթերցուածոց . զի այդ երեւութիւն գաղտնիքը , զոր արդէն յայտնած եմք , եւ կարծուածէն աւելի առիթներ պիտի ունենայ հաստատելու , անտարակուսելի է մեզ համար :

ՍՈՒՔԻԱՍ Վ. ՊԱՐՈՆԵԱՆ